

Ս. Ա. ԳԱՄՄԵԼԼ**ՆՈՒԱԳ**

Ի ՀՅՈՒԱՐՏՈՅ ՏԱՎԻՆ ԶԻ

Զիկար ըստուեր եւ ոչ մի՞  
որուն խորհուրդը խորունկ  
ջօրէր ծածկել իր զաղոնիւ  
քը խուզարկու աշքերէդ.  
Եւ ոչ կապոյտ՝ ծնած իտալ  
երկինքներէն խամագոյն՝ —  
Ուր կը գրկուին զմբուխտ ծովս  
եւ երկինքներ լայնածիր —  
Որուն երանզօք նրբին  
զրիպէր վարպիտ մատներէդ.  
Նոյն իսկ ժըմիտը պատիր՝  
որ Կնոջ մ'յայրատ շուրթին  
Կը փթթի՝ իր մահուրնէն վրայ  
րոպիկ մ'առաջ՝ անձնատուր  
Եկաւ եղաւ քեզ՝ ճարտար  
ճապուռներուդ հլու գերի։  
Ինձ կը թըւի տեսնել քեզ  
պսակուած ոսկի մագիրով,  
Եւ հայուածքիդ մէջ սրաբիր՝  
իրաստութիւնն աշխարհի,  
Զոր շոպեցիր աստղերէն,  
ալիքներէն, հովերէն.  
Քան ամէն մարդ իմաստուն՝  
չքնազ ստեղծուած Աստուծմէ,  
Գերսիրէի գերանրաշ  
նոյն իսկ ծընած վայրկենէդ.  
Կրնայ փնտուել զոյզդ աշխարհ,  
բայց պիտ' երբէն լըգանէ։

**Հ Ա Ե Ն Ո Ս Ի Ն**

Կը նըմանին զիսախըրիւ կոհակներդ  
Գորչ նըժոյզի մ'արծաթափայլ բաշերուն,  
Որ խորխալիք՝ սէզ կը կոխէ առաթուը  
Իր փութափոյթ թաթուլներովը խոլթերն.  
Ոտուներուդ լոկ զըրընդիւնն է որ գուն  
Կը շականչեն կայժարերուն վըրայէն,  
Եւ կարկաչեն առուներուն որ կու զան  
Խառներուոր զոր ու կանաչ ջուրերուու։  
Քու սրբավար ընթացքիք ի՞շ տեսան մէջ  
Ալմեան երկար դարեր. որ կաս ու կ'ապրիս։  
Կու զան ազգերն ու կ'անցնին,  
Կ'ապրին անոնք միշտ, կը սիրեն, կը մեռնին.

Եւ միշտ ժայռոււ ճամբէդ կ'անցնին անտարքեր  
խորուսալով ցնցելով վարոդ երկնապուզ։  
Դուն, զէն հըզօր, բաշիրը վեր բարձրացուր  
Գորչ ջուրերուու, քամահանգի ի նշշան  
Ամէն բանի՝ որ անկայուն է եւ սին։

**Մ Ա Ն Բ Ե Ր Գ**

Ամհնագեղ ծաղիկն որ ես գուայ երբէք  
Թապամեցաւ տերեւներուն գեն անհուպ.  
Բայց փուշը վէրփ մը թողուց  
Ու ցաւն որ մարդը կ'ազատէ պատրանգէ։  
Ամենագեղ երազն որ ես ունեցայ  
Անհնատացաւ գեռ ցստուերին լըդըպած։  
Զերը վայրի վարդը կը թուէք  
Թէ կը չորնար երբ մարզն հազիւ կոփէէի.  
Կը փախչի Սէր, կը ցնգի Ցոյս. Կը մընայ  
Տնիւգը լոկ ծաղկինքուն թառամող,  
Երազերուն խուսափող,  
Եւ աս՝ որպէս զի զիս ծաղրեն՝ ծանակեն։

**Ն Ո ՒԱԳ**

Ե Բ Ա Ժ Շ Տ Ս Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Բ Ա Ց

'Իաժշտութեան ձայնն հոգին  
կը տանի տար աշխարհներ,  
Եւ կ'անուշէ քունն անոնց  
որ կը տուայտին ցաւերով.  
Ցոզնածներուն կը բերէ  
դիւր, եւ կարծեն կը խաղայ  
Զգացումներուն հետ մազցուս.  
« Ինչո՞ւ համար կու լափ դուք,  
Դուք արտութեար, կը հծծէ.  
լընորհք ունիմ թովչութեան  
Որ կը վանէ տիեզերք  
մը վիշտերու եւ վախի.  
Ունիմ պարզեւ՝ շնորհուած  
ինձ Աստուծմէ՝ մըրըրիկն  
Հանդարտելու, սըրբելու  
վրտակահոս արցունքներն,  
Հասույր վէրփիրը վշտի  
եւ ցաւերու բըժըշկել,  
Ու Անյուսութիւնն ըսպաննել  
Ցոյսի սըրած դաշունով.  
Պիտի փախչի տիրութիւնն  
այն օքն ուր իր պատճառներն

Հանեք մաքէ, զի յիշու  
մը կը ծընի հոգ անծուկ.  
Բայց ես պիտի տանիմ ձեզ  
աշխարհ մը բարձր աւելի,  
Ուամէն բանի յիշատակն  
Ընկըմն՝ բաց ի սիրոյ »:

### ՀԱՄԱՅՆԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ

Բուրդումին մէջ ծաղկին  
Եւ ծառերուն սերելին,  
Ցուրանաշն քարերուն  
Եւ ծովածրար մըշուշին,  
Տեսատութեան ծովերուն  
Եւ լուսնակին խնարճան.  
Մայրամնաւին ու փառքին  
Չքնազ օրուան մ' Յունիսի,  
Ասուալոյսին և հովին  
Որ կը գըչէ հեզափի  
Դաշին մէջէ ցորենի,  
Սիրոյ, ծնրդեան ու մահուան,  
Եւ իրիկուան ւաստաւան,  
Աղուին մէջ եւ զարնան,  
Երկինիներուն, իենաւուն,  
Թոշուներուն թշչանին,  
Եւ իմ տիկնոջ աչքերուն,  
Հոգին մէջ ու ձեխն  
Ոմէն ապրոզ չակի՝  
Կընդիմարմ գորոթիւն  
Ամենակալ բարձրելոյն,  
Որ է յաւէտ զերագոյն  
Ճարտարապետ բնութեան:

### ՆՈՒԱԳ

ՊԱՏԵՐԱԶՄԻՎ, ԲԱՑ

Տարապայման խոնջնիքն  
գրեթէ սպանուած է Գթութիւն.  
Սոսկում իր իսկ ծայրայեղ  
մըլուցըներէն կը մնոնի,  
Կը թառամի Մաստութիւն,  
կը փախչին բան, իրաւունք:  
ՀՍպանութիւն, բնութիւն,  
Յիմարութիւն կը տիրեն  
Աշխարհի վրայ՝ որ ամէն  
Յոյս որուսած կը մնոնի.  
Ամէն ինչ՝ թող Անգութիւն  
ու Ցա՛ մնաած են խսպառ:  
Ո՞ւ, Ասուածոյ որդիներ,  
ինչո՞ւ կըպեր կառչեր էք

Յիմարութեան՝ չարութեան:  
Ըստեղծուեցաք՝ շինուեցաք  
Նըմանութեամբ ձեր միեւ Հօր,  
եւ իր պատկերը սուրբ դուք  
Կ'այլանդակէք. աւասիկ  
կարմիր են ձեր ձեռուըներն  
Եւ արինով թաթախուած.  
ձեր աւարած քաղաքներն  
Իրենց ծուխորը երկինք  
կը զգկեն, ուր ամէն ասող  
Իր պժանքէն հանդէպ ձեզ՝  
պիտի սքողէ իր շառայն,  
Եւ պատէ ձեր չուառութիւն  
նը զիշերով մ' անվախճան:

2 Մեկտ. 1914

### Ի ՆՈՅՆ

Կամարայարկ Երկինքներն  
Հնդիկ կապոյտն են հագեր,  
Կապոյտներուն ամինէն  
չքնազն Աստղերն ագուցուած  
Այն հրաշակերտ հրւուածքին՝  
կարծես ծածկել կը թըւին  
Պերճ լոյսն իրենց՝ լուսինէն,  
որուն նայուածքն անցեր է  
Թափ գիշերէն եւ թողեր  
խորհուաւոր ոսկիի  
Գիծ մ' ետեւէն, կախարդուած  
նաւու մը պէս՝ որ կը ծփայ  
Արեւելքի ծովերէն  
մէկուն վըրայ, ուր ասողերն  
Հայելացած կը տեսնեն  
զեղեցկութիւնն իրենց պերճ,  
Եւ պարիկները որ շուրջ  
ըը մագրիտով սալարկուած  
Քարայրներուն ծովային՝  
կը մըխըրճին խորասոյզ:  
Պիտ' ուզէի հետեւիլ  
գեղ այս գիշեր, պայծառ նաւ,  
Եւ թափառու նաւըս միշտ  
քու ակօսիդ պահել մէջ  
Լայն եւ փայլուն. վասըն զի  
ես կը կարծեմ որ քու լոյսդ  
կրնայ ուղղել զիս եւ իմ  
սիրելիներս շատ հեռուն  
Հոն ուր Քրիստոն է արքայ,  
եւ ոչ ոք մարտ չերագեր:

7 Մեկտ. 1914

Թրգմ. Հ. Ա. Ղաջանեան